

եմք պատշաճ կերպով հայացնել նոյն բառերը, մեր լեզուին ճնիսւթեամբն և Ալյապէս, փոս-  
փոր, իոդ կամ յովդ, բրոմ, փլոր, սիլի-  
կրոն, և այլն, ըսկըս աեղ բառ եմք յառա-  
ժին, մանիչ, ժահին, ժորին, գայլիսագածին,  
որ կը բացասարեն դէմ նոյն մարմոց մէկ  
հանգամանեցը, և ըստ այսմ կազմեալ են  
առաջին երեք բառերը յունարքնէ առնով և  
վերջին երկուքը լատինէ:

Կ'ըսէ զ. Բոլոտու, թէ ոհ. Քաջունիի  
եռանդն աւելի զնահատելի պիտի ըլլար,  
եթէ այդ զիտական ինչպէս և անծանօթ՝ բա-  
ռերուն քովլ զիւրճակնալի լեզուով մեկնու-  
թիւններ լրած ըլլար»: — Զեմք ըսկը թէ  
գէշ կ'ըլլար, բայց պէտք էր զիրքը ընդպա-  
հակել, և աւելորդ կը համարուէր քանի որ  
զիտութեանց բառերուն համար ունիսկ ընդ-  
արձակ բառզիրք:

Հ. Մ. ԳՈԶՈՒՆԻ

Շարայարելի



## ՍՈՒՐՃԱՆԴԱԿ ԲԱՇՄԱՎԱՎԻՎԻ

ՆՈՐ ՀԱՐՑՄՈՒՆՔ

առաջնորդ

1. ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԱՑ ԱՐՑԱԽԻՆ ՏԱՐԱԾՆ

Սոյս Թիվ թիս վերաբերեալ մի հարցումն եղած  
էր առլիմամթակին փերրուարի պրակիմ մէջ, որ  
ցարդ ամպաստսպամի մատց: Այժմ այլ ոմթ  
նետարրըրուելով սուրբամթակի երեսն յուզած  
եկեղեցակամ հմախօսակամ խմբիթերէն, մնջ  
վերսակի կը հարցօէ հայ վիճակաւրաց արտա-  
քիթ տարագու մատիմ:

2. ՄԵԿ ԱՄ ԱՐՑԿ

Մամօթէ է քիչ շատ ազգաց պատմութեամ տե-  
ղեակ ամնամնց միջնի դարու և այժմամ ժամա-  
նակաց ասպետակամ օրէթերերօ, որոց միտ է  
մաեւ մեմանարտի (Ծառ) համար սահմանուած  
կամունազրութիւնն: Այս օրերու մէջ երոպակական  
քաղաքակիրթ նամնցուած ազգաց մէջ տեղի ու-  
նեցած քամի մի շառաչալից և համդիսաւոր, և  
ափրառիթ մեմանարտք՝ պատճառ կու տամ մեզ  
հարցըմնելու քաղաքակամ և բարդացակամ օրէմս-  
ցիսաց.

1. Ի՞նչ հիմամ վրայ հաստատուած է մեմա-  
նարտի իրաւումը նամարտւածն:

2. Օրիմաւո՞ր է այդ հիմմ մոտաց, քարոյա-  
կամի և կոսմից առլեւ, թէ ոչ:

3. Որիննը եթ մեմանարտն օրիմաւոր և կամ  
սագորիմաւոր ընող պատճառք:

4. Գործակամիմ մէջ ի՞նչ պէտք է ընեթ վար-  
չակամ մարմինք:

## ՊԱՏԱՍԽԱՆԻՔ :

ԲԱԶՄԱՎԻՊԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԻՆ

Հ. ՀԱՅ ԽԵՂԱԾԹԱՑ ՎԱՍՏԱԳԻՐ ՄՐԵՐ  
ԵԿ ՏԵՍԱԿԵՐ

**Բ**ԱԶՄԱՎԻՊԻ պուրհանդակն անցեալ քարոյ աւկաստին այդ վերնազրով ըրաւ մի հարցումն, որոյ պատասխանը առակաւմն չեմ անսած։ Կարեւոր ինդիք մ'է այդ, նկատեալ ու պատարազի մասացման արդի պայմանը եւ ոմանց այդոր մասին ունեցած անհիշ տեսաթիւնը։ Ուստի ահա ձեռնարկեմ պարզել իմ խոնարհ համագումն այդ հարցման իրաբանչւր կետի վերայ։

Իմ հոս զարծածած աղքերաց ազգայիններէն շատերը յաւերական են, եւ ոմանը կարու քննութեան՝ որոց իւրացանչիրին վերայ երկարաբանել չներէ հաստածին շափը. մանաւանդ որ այնոց տկարութիւնն ամրացնեն յարակից յաւերականը, որոց մէջ թէ բազմութեամբ եւ թէ հաստատութեամբ նշանաւոր են արձանազրութիւնք հին եկեղեցեաց։ Իսկ քննեալ սովորութեանց ծագման կամ բարձման ժամանակները՝ զրո զծեմ, չեմ կարող ըսել՝ թէ բացարձակ են. եթէ կան ինձ անծանօթ լաւագյն աղքերը, կրնան անշուշտ փափսին իմ դրած հասմանները։

Խնդիր Ա. Այրդեօր հայշական եկեղեցոյ պաշտօնեայց յըմքաց գարուց՝ բաց ի տէրունական տօնից՝ միայն կիրակէն եւ շարար օրերը պարտաւոր էին պատարազել, ու առ եւ սրբոց տօնից օրերը։

Ա. Հոս մեր միաց բնականապէս ձկոի նախդէպ ի սկզբնական զրբերը մեր եկեղեցոյ եւ որպինետեւ ազգին այդ ժամանակաց սովորութեանց բանալեաց մին է ծանօթութիւնն ընդհանուր եկեղեցոյ հին սպառու-

թեանց, ուստի հարկ է որ նախ զայնո յիշ շատակեմ համաստիւ։

Քրիստոնէութեան սկիզբները կիրակէն էր ասհմանսած պատարազի։ Առաքելոց զորածոց մէջ յիշուի պատարազ մի կիրակէի յաւսաջննթաց գիշերը. և Յառարուց մինչեւ ժողովեալ էաք բնկանել գնացն, Պատղու խօսէր մինչեւ իւսունել ի մէջ գիշերույթն ան եւ երեկ գնացն։ (ի, 7-11)։ Փլորի քրիստոնէից կենցաղին մէջ պատճէ՝ թէ ուրբարն այլ ժողովին իւսուարազիւ (Գ, ֆԱ), թուի յիշատակա պատարազի փրկին ի խաչի։ Այսուհետեւ ըստ կամ վիճակաց կամ եկեւ զեցեաց օկսին ամել պատարազի տաւորց ։ Յիշեալ երկուց վիրաց և զարոն տաւակու տրեշշարարին այլ ըստ Պեղիկիաց (Ա, 247)։ Յեւ Դ գարուն Աբերիանս եմեսացի իւր ճառից մէջ յիշատակէ այդ երեց օրերը (Ե, 91)։ Ուսկերերան փոխանակ շարեցցարամի՛ շարար գնէ ի մեկն ։ Ո. Տիմ. և Յուրբարտ եւ ի շարարու եւ ի կիրակէի եւ ի մարտիրոսաց յիշատակն նոյն զենումն զենու, նոյն խորհուրդ կատարին (Ե, 47)։ Ա. Բարսեղ առ կեսար պատրիկ թղթին մէջ յիշեալ չըստ օրն այլ պատարազէի գնէ (Թղթ. Մ2Թ)։ Ա. Աւոստին այլ առ Յանուար թղթին մէջ առանդէ՛ թէ ամանը գեռ միայն կիրակէ պատարազէին, ոմանց նա եւ շարաթ\*, եւ ումանը ամեն օր (Թղթ. ՄԴ)։ Հանապազորեայ պատարազն արեւմտեաց մէջ ընդհանրացած է Զ գարուն ։

Բ. Մեր եկեղեցին հիմուելալ Դ գարու այդ անհաստատ շրջանի մէջ, որ սովորութեան հետեւէր արգեօց նոյն ժամանակներն եւ յետոյ։

Փաւասոս այս տեղեկութիւնն աւանդէ Դ գարու մասին. « Զայնու ժամանակաւ երթեալ հասանէր եպիսկոպոսապետն վրթանէս ի մեծն յառաջին ի մայրն եկեղեցեացն հայոց, որ էր յերկրի Տարօնու . . . Սա երթեալ

\* Հին հգնաւորք այլ հազորդէն միայն կիրակէ, կամ շաբաթ եւ կիրակէ, յորս դաւարաբ ժամանէր (Աւրք. Հց. Ա, 216, 184-8 եւ այլն)։

կատարէր անդ՝ ըստ հանապազ սովորութեանն... զգատարագն գոհութեան» (Գ, Գ): Նորած բառերը «ըստ հանապազ սովորութեանն» թույթի մէջ շկարեն հանակել ամէն օր, որպէս հասկանայ զայդ ծ զարու վերայ՝ բազմահմատան հ. Յոխ. Գաթթանեան ի Սրբզնութեագնցութեան հայոց (Գ, 101): Զի նախ՝ Փաւատոս այդու Դ զարու սովորութիւնն յիշեցնէ, եւ ոչ էին. եւ երկրորդ՝ այդ Հանապազն ամէն օր հասկանալու համար հարկ էր օր Վլթանէ ի Տարօն բնակեր. ուր ընդ հակառակն ու երթեալ հասանէր ս նա հնի, եւ այն՝ մի օրոշեալ ժամանակի մէջ, «զայնու ժամանակաւ և Ուրեմն «Հանապազը ս պարբերական շրջան մի ցուցնէ՝ եւ ոչ օրական. այն՝ զոր պարզէ ինչն իսկ Փաւատոս, յառաջ տանելով իւր խօսքը. «Քանզի այնպէս իսկ սովոր էին եպիսկոպոսապետցն հայոց, հանգերձ թագաւորոցն . . . յայն ի պիտառ տեղին յեկեղեցին ժողովիլ ի յիշատոս սրբցն՝ որ էին անդ, կատարել ամի ամի երթ ակամ»: Ան այս էր հանապազ սովորութիւնն\* : — Դ զարու մասին Փաւատոսի միս խօսքը, «Իսկ եղեւ օր մի յատուրց՝ իրեւ կատարէին անդ զիսորհուրդ գոնութեան պատարագին» (Ե, ԽԸ), ուղիղ մեկնէ նոյն բանասէր հայրը՝ թէ «Վասն զի ամէն օր

պատարագի սահմանուած չէր» (101), եւ ոչ իսկ վանաց մէջ ուր կատարուէր այս պատարագ\* :

Նա եւ Ե զարուն հանապազօրեայ չէր պատարագը, ոչ առ աշխարհականս եւ ոչ առ վանականս: Ա. Սահմակ իւր կանոնաց մէջ երկու տեղ խստի պատուիրէ քահանայից, որ «Պաշտօն սաղմոսներգութեանն անխափան կացցէ ի տուրնիեան եւ ի զիշերի» (Սոփերք, Բ, 81), որ «Զաման զիսաւոր քահանային հանապազորպեալ յեկեղեցւոն կացցէ, եւ այլ ընկերքն շարաթուը առ նմա փոխանակաւ կացցն, զի պաշտամունքն (ժամերգ). տուրնիեան եւ զիշերը մի խափանեցին» (անդ, 91): Այսպէս խօսի լոկ հանապազօրեայ ժամերգութեան վերայ. Խոկ մեծազոյն եւ վեհագոյն պաշտօն պատարագին նյայնպէս հանապազորդ կատարաւելու հրահանգ շընդունի հայրապետէւ: — Նոյն ինքն իւր բնակութեան մէջ հաստատեց մի վանական կարգ խստակրօն անձանց, «Ուրովը մշտնիւնաւոր պաշտամումբ կատարէր զիսաւոնն (ժամերգ) սրբէս զայն որ յանապատոն էին» (Խորեն. Գ, ԽԹ), այլ շշիշով թէ պատարացն այլ կատարէր «մշտնիւնաւոր պաշտամումբ»: Անցիւստակութիւնն եռն ուր յիշելի էր՝ նշան եւ փաստ է պակասութեան շյիշեալ իրին:

Գ. Ուրեմն նոր օր կամ օրեր պատարագէին այդ ժամանակներ: Ե զարու երկրորդ կիսուն

\* Փափագելի էր՝ որ այդ հմտակից գործոյն մէջ սրբէ քանի մի կեսեր եւս այլազդ մեկնուած մէնէին: Թռազով զայլու՝ յիշեմ հոս իւր օրինակ կարեւորագոյն կէտը, որպէսին է Մանականակնայ հաջորդութեան հասպէն մի խօսքը մկրտչութեան շրյա վերայ, զոր հ. Յովսէփ համարի ըստաւած բաժակի շրյան վերայ եւ նարդախաւած օստարէ. եւ արդյոյ հրատարակիչն հաստուաէ նոյնը (87-9): Ուր այդ խօսքը որոյ վերայ այնչափ հաստուածթեամբ յիշելու հ. Գաթթեան, Ստորակունին ինք չէ սուեցած, այլ առած Ռուերեանի Մաթ. մեկնութենէն: Եւ թէպէս իսանգարուած է այն Մանդակունայն քով, բայց ոչ նենդութեամբ, զի Ռուերեանի ընազդը մէջ՝ ուստի եւ Մանդ. քով՝ ըստը ըստն մկրտչութեանն է եւ էր: Տեղւոյս չէ կարդաւորել Մանդ. ընթերցաւածը, աւստի բաւականակամ միայն գնել զայն Անկ. բանից քով, որք զայդ ընթանան յայն բնագրին հետ:

«Զի ոչ տեսանելի է ահաւորութիւն սուրբ իւրիւրոյն, այլ իմանալի զորութիւնն, բանի զի ոչ ինչ տեսանելի ի անելիքան մեզ Քրիստոս ի նորութեան և ու հետութիւնն, յաւելած համարի զայն», այլ իմանալի: (Գրթէ. յաւելած համարի զայն), այլ իմանալի: (Գրթէ. յաւելած ի հանգիւն հայ եւ զինի լուսութեան և սենակնայն: Նոյնպէս Երբութեան ի տեսանելի կամաց կամ ի մարմին ինչը լուսութեան և այլ տեսանելիք զայն: Կամզի ոչ ինչ տեսանելի անշնչի անշնչական բանն անշնչ է գրութեան ի տեսանելի կամաց կամ ի մարմին ինչը լուսութեան զայն: Դեռ ու գերազանց զայն»:

\* Տեղ եւ ծանօթութիւնը յէլ 191:

**թէ.** Մանդակունի աւելի բացայսյա վկայութիւն մի այս մեզ՝ որ ցոտէ ամէն տարակոյս։ Նա հաղորդութեան ճախին մէջ խօսելով նոցա զէմ՝ որը մեծ տօնից մէջ միայն հաղորդիլ ուզէին, յատելու նմանութեամբ թակերեանի բացարութեան, զոր աւեսանք ի սկզբան։ «Չի յուրաքը եւ ի կիւրակէին եւ ի տօնա պենտեկոսէիցն եւ զատկացն մի զենումն է, եւ նոյն խորհուրդ կատարի» (Իբ, 170, տպ. Բ)։ Այսպէս փոփոխելովն Ռուկերեանի խօսքը՝ ցուցնէ թէ զայն յարմարեցուքը է հայ ապդի սովորութեան, որ է եօթնեկի մէջ լոկ երկու օր՝ որբաթ եւ կիւրակէ պատարազել։ Թակերեանի «շաբաթը» Մանդակունոյ ոչ մի զրաբի մէջ չկայ, դորս թորոտած է մեր հայրապետէն, ուրեմն ազդի սպարութենէն այլ գործ էր. ինչպէս եւ այլոց շորեցաբաթին կամ Փայլ օրեր. եւ այդ վատահելի է այնու մանաւանդ, զի յար եւ նման է՝ ուստի եւ շարունակութիւնն եկեղեցայ հնագոյն սովորութեան զոր տեսանք յառաջ վատահեամբ Փլորեայ \*\* ։ Եթէ եւ գարուն այդպէս, բնականօրէն նու եւ դին նոյն սովորութիւնն էր ի մեզ, կիւրակէին զատ-

որբաթն այլ պատարագուէր։ Եւ այս չէ առանց հիման։ Հոփիսիմեանց համառոտ պատմութեան մէջ՝ յանուն խորենացլոյն՝ կարդամք. «ի լետոն Վարագ . . . երկուց ոմանք ի քահանայիցն սրբոց քնակեցան . . . Եւ տեղից նոցա կոչին Ուրբաթայրք. քանզի ի յուրաքը յուրքար մատուցանին զորբաթիամբ պատարազն եւ բաշխէին ո կուտանցա» (մանզգր. 302, տպ. Բ)։

**Պ.** Դ և Ե գարք տէրունի տօներէն եւ այդ երկու օրերէն զատ ունէին պատարագի այլ օրեր եւս ։ Փատառու գրէ. «Յոյնակէս եւ յառաքէլարանն տեսանաշակերտացն, ոսյն պէս եւ ի մկայարանս մարտիրոսացն ամի ամի ժորովեաց, զօր տօնին իշխանակի նացա . . . խմելաց ցնձային» (Գ, 9)։ «պատարագաւ եւ այլն։ Զայս աօներս պապէս պատուէր եւ մեծն Ներսէ (Փաւուտ. Դ, ԺԵ)։ Գրէ եւ ո. Սահակ. «Սեղանն ամենայն ուռեց աէրունակնան ասի եւ պատարազն, բայց միայն տօնիւքն զանազանին, զի իւրաքանչիւր տեղուո՞ւ սովորութիւն է կատարել զկարգ տօնիցն» (Սոփ. Բ, 407), ինչպէս ընէին այլ ազգիր (Փլորի, Գ, ԴԵ)։ «Այս տեղեկութիւնը լուծեն արգէն ուորհանգակի հարցը՝ թէ նու եւ սրբոց տօնից պատարագ մատչէր. թէպէտ եւ հայկական հին տօնացոցի սովորք շատ սակաւ լինելով\*\*, ըստ այնո՞ւ իւրեանց պատարազներն այլ սակաւ էին։

**Ծ.** Բաց աստի՛ նու եւ ո լինձ քահանայա-

\* Մանդակունոյ այդ ճաման ինչպէս եւ այլք՝ ի զրչաբար սմանց ընծայուէլն նիփեմի կամ թակերեանի. որոց հակառակ տրդարացի փառաւիք վաւերացոյց զայս միքանանակիցն հ. Բրո. Գ. Արագիսեանի՝ քննադատ. նոցին։ Մանդակունոյ ներկայ վկայութիւնն այլ մի փառա ընծայէ ին ճաման հարազատութեան. սա ուրբաթը պատարագելի գնէ. իսկ այդ հարզը Զ գարուն արդէն փոխուած էր, ինչպէս պիտի տեսնեմք այժմ. սուրեմն ճամադ ն գարուն է զուուած իսկ նիփեմի չէ, ըստ որում իւր մէջ գտուուած այս վկայութիւնն նուկերեանէն է. չէ եւ սորա, զի յիշեալ վկայութիւնը ատառածայն է նոյն ս. հօր աւանդած սովորութեան։

\*\* Ուրեմն եւ նշղէել իսուքը՝ թէ Քրիստոս և հանապազ հացանայ յեկեղեցին (մանզգ. 223), չէ կարելի հասկանալ ամէն օր, զի արդէն այդ իմաստը բացարակ չէ հանապազին։ Մանդակունին այլ ըսէ՝ թէ «քահանայն . . . միշտ պատարագ մատուցանէ հանապազ վասն քա» (Ժ, 95), բայց այդ հանապազ ահա ուրբաթ եւ կիւրակէ միայն է։

\* Մանդ. ին ճառին համար ըրած ձեռնարկութիւնս այդոր այլ յարմարի. այս ինքնին թէ ուրբաթիւ պատարագի արգէն Զ դարուն վերցած էր մինչեւ Ք դար, հետեւաբար Խորենացլոյն այդ գրութիւնը պարտի լինել կամ ն գարուն, կամ նոյնչափ հին յիշատակարանի վերայ հիմուսած, զատ ի Դաւթէ հոգվայեցւոյ եւ ազգային. զի մեղ մի այսպէս խօսի առ հայ ընթերցողն. «Ուրում ես եւ զու հասու, եւ մեղ երկութիւն զի՞ն է» (300)։

\*\* Կայութիւնի իրք քառասուն եւ վկա տօն. (տես ի Մշտէ. պրզմօմ. Վէնետ. Յ), եւ բազմացան Ժ դարուն ի ձեռն Գր. վկայատիրէ. (Ցակը. Վ. Արտ որբաց Հ. Աւգեր. ԺԱ, յէջ 25-թ)։

պետք վլրթանէօ երթեալ շրջէր առանձինն սպատառք՝ կատարել զպատարագն որնուա թեան» (Փաւուտ. Գ, Գ). յայտնի չէ կիւրակէ՞ թէ որ եւ իցէ որ որ հանդիպէր : Բայց թէ այսպէս եւ թէ այնպէս , յայտնի է՞ թէ այցելու հայրապետին առանձնական սովորութիւն մի ցուցնէ այդ , եւ ոչ թէ բոլոր եւ կեղծացականաց :

Զ. Քաջնորդ Զ գարու մէջ սկսին փոփոխութիւնք . եօթնեկի մէջ զեռ երկու որ պատորագ կայ , բայց ուրբաժու պատարագն ի շաբաթ անցնի . միանկամայն այլ եւ այլ կոյումք զեղծումն այլ մանէ շարաթու եւ կիւրակէի պատարագները զանց առնելու . Այս բոլորը գոնեւիք իշխած դունայ և մողովյն (յամին 527) պատուիրանին մէջ . « Քահնանայց զարարու պատարագ եւ զիշխակէի մի իշխենա ցեն խափանել ւ որպէս տեսաց ի բազում տեղին (կան. Զ) . Եւ թէ « Ի պատարագէ կիւրակէից եւ տանից մի իշխեցեն ծովանալ թուլ ի սունս իրեանց » (կան. Է) :

Նոյն երկու օրն յառաջ երթայ մինչեւ Ը դար . հու զրէ թ՛ . իմաստաէր , թէ զեռ և թարձակ աւուրն ցըրխուսեանն ոչ մասչ պատարագն (մանոր. Գ) . Եւ միւս կանոնէն՝ թէ « Արժան է ի սուրբ ցառանիերորդ պահոցն՝ յաւոր շարարու եւ կիւրակէի պատարագ մաստցանելո » (25) ; իմանամք՝ թէ արտաքրոյ պահոց եւս այդ օրերն էին պատարագէլ :

Խ. Քննելի է թէ ինչն շարաթ պատարագէն : Ցեսանց թէ սուրբ պատարագաւ տօնուէին ի սկզբանէ : Նորա յառաջ մեր ազգի մէջ նման այլ եկեղեցեաց տօնուէին իրեանց վկայութեան օրերն անխամիր , եւ ոչ թէ լոկ եօթնեկի շրու աւուրց մէջ ըստ այժմու :

\* Հին հաշոցն եւ տօնացոյցն ամոց աւուրց հետ կապէն որոց տօներք : Փաւուտոս զրէ՝ թէ և կիւրակէն որ մի կարապետին տօնը կատարուէր (Ի, ծն) . Եւ 1284 աւարցոյն տօնացոյց մի մեր գրչապատանն նոյն տօնին համար , որ կապաւտէ եր նաւասարդի պատին աւուրց հետ , հրահանք տայ . « Եթէ աղուհացիցն հանդիպէ կամ ի կիւրակէի կամ յառաջաւուն , որ առաւաւտուն զիւր ողմ . եւ զընթերց . եւ զաւեար :

Բայց յետ ն դարու սովորութիւն մանէ տօնել միայն շարաթ օրը : Իմաստասէրը խօսելով սաղմուաց եօթն դուրապայից վերայ , զրէ . « Վեցն՝ ըստ վեց աւուրց տարթանմանց . խկ եօթներորդն՝ զզուին եւ օր կատարման , յորում աւուրց եւ սուրբքն ճնշեալը ի բրիստան պահկին » (84) . Եւ այլուր խօսելով շարաթ աւուրց վերայ , յաւելու . « Յորում եւ մարմիրոսացն հանդիսից յլշատակն . պատմի » (89) . « Յօրում աւուրց եւ . . . » , « Յօրում եւ . . . » , որին այլ այլուրց մէջ ոչ է իւ յիշաւի զննելով նա հինգ աւուրց տառաօտուերգ (յետ փառց ի բարձանց) արգի պահոց երգերը , միայն շարաթուն մարտիրասաց զնէ , որ է այժմ անպրծածելի Առաքեա տէր ըզդյան Ան ձայն (88-9) . « Հնոյ տօնած պրբց սպակաւթիւնն այլ կարելի ընէր զայդ : Արդ սրբոց ի շարաթ ամփոփուելովն՝ սուրբքու պատարագն այլ ի շարաթ անցած թուի :

Ը. Իմաստասէրն աւանդէ՝ թէ շորունակ պատարագ մանչէր նա եւ « ի սուրբ ցառանիերորդ պահոցն՝ յաւոր շարարու եւ կիւրակէի պատարագ մաստցանելո » (25) :

Թ. Աւձնեցոյն յաջորդ դարուց մէջ կամ յաւ եւս յետ իր մանոււան՝ փոխուին նախկին կարգեր . եկեղեցոյն նուիրատուաց մէջ սովորութիւն մանէ փոխանակ առեւալ պարգևաց պահանջել կանազան :

Կարդա . Եւ թէ սուրին հանդիպէ՝ տաւն արա ոյն եւ հին պատարագաց մի հաւաքածոյի մէջ , զուած յելս ծն դարու կամ ի մոււս ծնին , կարգամք այս խրատը . « Զաւագ շարաթին եւ զամակին առաջի շարաթին զարոց տաւնսն թուեաւ եւ յաղուհացիցն յերկրորդ եւ յերրորդ շարաթն կատարեան » : Այս եւ իմաստասէրին ըստանիերէն առ այժմ այս հետեւութիւնը կարելի է ինձ հանել : Ի սկզբան որ եւ իցէ օր տօնուէին սուրբք՝ ըստ Փաւուտուի . յետոյ շարաթ աւուրց մէջ ամփոփեցան՝ ըստ Աւձնեցոյն , ապա գարձեալ ցըրւեցան՝ ըստ միւս երակու զըշագրաց , եւ հուսկ յետոյ գուրք թուզեան միայն աերունի եւ պահոց գրեթէն՝ ըստ նոր սովորութիւնն :

բազներու որով թէ լիսնական եւ թէ ժողով վըրդական եկեղեցից հարկադիմին բազմացնել պատարագները եօթնեկի մէջ. այնպէս որ Թ գարու երկրորդ կիսուն արդէն հանակառ դորեայ եղած գոնեմքը տես Գր. Առվանայ արձանագիրը՝ Գ խնդրոյն մէջ՝ Յաջորդ գարուն խորով եպս. Անձեւացեաց յայտնապէս գրէ ի ՄԵԿՆ. պատրո. « Քրիստոսի հանակառորդ պատարագին ։ ։ ։ յամննայն եկեղեցին ։ ։ ։ Զնոյն եւ սուրբ պատարագան օր ըստ օրէ շնորհեսցէ ու (12) : ։ ։ Եւ իւր որդին ։ ։ Գր. Նարեկացի ի բանն խրատու. Քրիստոս « Յամեմայն օր պատարագի ։ ։ Եւ եթէ զնամք յամեմայն օր ի ժոմ ոտսկալի խորհրդացի կատարման » (մանդր. 526) : Առաջն աշխարհիկ եկեղեցեաց աղյուսիթինը ներկայացնէ, երկրորդ լիսնականացը. եւ ահա երկուքն այլ հոգառար են : ։ ։ ։ Շուշ շանայ սիւնեաց սիինոյ արձանագրին մէջ ի և. Աստուածածին խոտակերաց վանաց, յամին ՅԾԹ=940, կարգամք. « Ի տարին երեք քառասունք կատարեն մեղուցեալ հոգոց մերոց » (Ստ. Որբել. ԽԴ): Երեք քառասունքն հարիւր քան օր է. իսկ տարւայն շաբաթը, կիրակէք եւ տէրունականը հազիւ բաւեին միայն այդ տիինոյ պատարագաց. իսկ այլ նուրիտառաւաց. Հետեւարար երեք քառասունքը պարագին ամէն օր անընդհան կատարել: ։ ։ ։ ՄԵՐԵՆ եկեղեցայն (աշխարհի) արձանագրին մէջ ի ՆԽԱ=992. « Քարտիս իմ ընդեցեալ ։ ։ ։ զբարեկենպանին ուրբար աւրն պատարագն ։ ։ ։ յիմ անուն մասուցանե » (յէջ 196): ։ ։ ։ Արձնգր. Շահանդիսաց թագունց սիւնեաց ի Ցաթեւ, ի ՆԽԱ=998. « Զվլորդավային քառասունք պատարագ առնելք (Որբել. ԽԴ). այդ քառասունքը թէ շատ եօթն եօթնեկաց միջոց ունի մինչեւ ցիերափոխում. հետեւարար հարկ էր անընդհատ ամէն օր պատարագել :

ԺԱ. զարուն նոյն սովորութիւնն յառաջ երթայ. կատարանից թագհ. արձնգր. մէջ ի կաթողիկէն Անւայ, յամին ՆԾ=1004:

\* Տեղը. է փոքր եւ ի մեե հայու. Հ. Ներս. Սարգսեան:

առհմանի՝ « Զվլորդավային յիսնեական միուն քառասունի կատարել » (Հ. Ներս. 447). անընդհան ինչպէս նախորդը. ։ ։ ։ Առձնոր. պահաւունի վահրամ պատրիկ՝ Մարմաշենի վանոց մէջ, ի ՆՀՅ=1029. « Ցարին Զ քառասունը » (Շիրակ \*, 448), որ է երկու հարիւր քառասուն պատարագ. գորս եթէ միայն երկու օր մատուցածին եօթնեկի մէջ, երկու տարւոց մէջ հազիւ աւարտէր ։ ։ ։ ։ Առձնոր. ի և. Գրիգոր Ապուղամինանց յԱնի, ի ՆԶԲ=1040. « Զաւէն ուրբար իմ քեռն Սեպակի եւ զարութն իմ եղբարոն » (Հ. Ներս. 445): ։ ։ ։ Այս զարուն բաց ի պարտաւորին պատարագաց՝ եօթնեկի մէջ առէայ պատառ բագքը լուղարական բառ նա եւ տօնելի օրբոց բազմանալն ի ձեռն Գր. վկայակիրի, որ նա խացոյց զնացոցն « ըստ ամենայն ոտանից ի վէպ սուրբութը եւ ընթերցուսօնիք աստուածախաւութէք » \*\*\*

ԺԲ զարուն նոյնպէս ։ ։ ։ Ներս. լամբրոնացին ի մեկն. պարգ. \*\*\* գրէ. « Քրիստոսին ամենայն առուր վասն մեր պատարագ գելցն յամեմայն տեղիս » (179 եւ այլն): Եզ ի թղթին առ Լեռն թագ. \*\*\* գրէ. « Ուն նելոյ գրիստոռ վասն իմ օր բառ օրէ առաջի Աստուածոյ հօր պատարագ » (247):

ԺԳ զարուն զարձեալ նոյնպէս ։ ։ ։ Մարտ իշխան ի և. Նախամիկայն Նորայանից յամին ԶՃ=1264 արձանագրէ. « Միաբանուք հաստատեցին զաւադ խորանն որ հանապազ պատարագ պարանցն առնեն: զարտքն եւ զիլրակի լիւ. հինգշարար Ասիք. զերկուչարար ու զերեցշարար Ելիկ. չորեցշարար իլ. ուրբար Փափր. » (Սիստկան, 190):

Համաօստ բաեմ, մինչեւ ժօն զար գետ հաւապազօրեայ պատարագումն յայտնի է ինձ. Գրիգոր տամթեւացի իւր քարոզագրաց \*\*\* մէջ.

\* Ելրակ, ինչպէս յետոյ Ախական եւ Այրաբառ, են տեղագր. Հ. Ղեւ. գ. Ալիքանի:

\*\* Տես. յէջ 193<sup>ր</sup> յուցուած յիշատակացը մէջ,

մէջ:

\*\*\* Տպ. ի Վենետիկա:

\*\*\*\* Տպ. ընդ Գր. Տղայի ի Վենետիկա:

\*\*\*\*\* Ա. պուշչ 1740-ի պագիրը զործածեմ, լունելով զըշագիր:

դքէ. «Այսպէս կարգեցին ի կանոնս հարքն սուրբը, զի յաւորս քառասնորդաց պահոցս պատարագ ոչ մասուցանեն, բաց ի շաբաթէ եւ կիրակէն» (Կա. Ա, ՀԸ). արեմն արտաքոյ պահոց՝ այդ երկու օրերէն կուրս այլ պատարագէին, որ է ամէն օր ըստ առաջին սովորութեան :

Աստի յառաջ երթամմ՝ առանց հանդիպելու այլ աեղեկութեան՝ ցծէ զար : Հոռ Զաքարիա կամ Զաքէս պատմէի Յակոբայ Դամթողիկոս սին համար (մեռեալ յամին 1680) աւանդէ, թէ նորս մահուան օրն ու ամենայն երկոչշարքի՝ տոնեն պատարագ քահանային Ղալաթայու (Բ, ԽԶ)։ Եւ նորս յաջորդին Եղիսաքարու համար այլ, թէ ի ս. Գայիկանէ Հաստատեաց եւ միաբանս, զի ժամ եւ պատարագ մատչիցի հանապազ» (Բ, ԺԲ)։ հանապազն ինչպէտ ժամերգութեան, նոյնպէս եւ պատարագին համար հանապազօրի նշանակութիւն չունի։ Զայս հաստատէ հետեւեալ զէպըը, զոր նոյն պատմիչ (յամին 1687) ի ծայր կողեակին Յովհաննու վաճից աւանդէ իւր հօրեզրօր՝ Քանաքեռի վաճականի համար, թէ նոյն իսկ Յաւոր մեծի ուրբարին հրամայեն նմա առնել պատարագ։ Եւ նա ոչ զիտելով զիորհորդ աւուրդ՝ առնէ պատարագ» հրամանանա իւր եպիսկոպոսին։ որոյ համար պատմուի Առաքել կաթողիկոսէն և դեռ այդ ժամանակ անխարսութիւն էր աւուրդ մէջ՝ պատարագէլու մասին։

Բաց ի ցարդ յիշուած անհաստական վկայութեանց, յայտնի է մեզ թէ ճաշոցը կամ տոնացոյցն եւ պատարագի մասեանը եօթանեկին եւ տարւոյն առէն աւուրց համար ունին յատուկ ընթերցուածներ, ժամանմեր, մեռնդիք, ալշէլուք եւ սրբասացովթիւնը, որը միևնու վկայութեանց հետ միաբանին հաստատելու։ թէ յիշեալ զարոց մէջ բոլոր ազգը սովոր էր ամէն օր պատարագել։

Յ. Տարւոյն մէջ զարուղութիւն կազմէին քառասնորդական եւ առաջաւրաց պահը — բաց ի շաբաթէ եւ կիրակէն\*, — ինչպէս

անսանց առաջնորդ համար Տաթեւացոյն խօսքը, եւ նոյնն այլուր «հինգ օր առաջաւորն ընդ աղունացիցն համարեալ» զնէ (Ա, ԽԵ), որոպէս եւ Գր. արշարունի է զարւն (ԼԱ)։ Այս պատճառուաւ եկեղեցական մատեանին այլ այդ օրեր պատարագի ընթերցուածներ չունին. եւ Ակուղամեանց վերոյիշեալ արձանագիրն այլ յամին 4040' յաւելու. «Եւ ասացաւորացն ուրբարին եւ աղյօցն ուրբարանոյն փխան՝ յարձակ աւուրդն արասցեն Է աւր»։

ՓԱ. Առենան աղբերը պակասեն ինձ ցուցընելու. թէ թէ զարէն յայս կոյս ե՛ր եւ ինչպէս սկսաւ փոփոխիլ պատարագի հանաս պաղորդութիւնը ։ Այսօր զանազան վիճակաց մէջ կեռ յարատեւէ պատարագել յեօթնեկի՝ բաց ի շաբաթէ եւ կիրակէն՝ նա եւ չորեցշաբաթին կամ հինշաբաթին։ Ոյրեօց միաժ առուց պատարագներն եկեղեցական նոր կարս զարութեամբ մի զարաբեցան, թէ ծուլութեամբ, շրիսեմի առ այժմն թայց կաթողիկուայ հայր, ինչպէս յայտնի է, գեռ ամէն օր պատարացեն։

ՀԱՅՈՒՆԻՒ

Հարացարելի

զարաքաթ եւ զեկեւրակէ օրն ընդ արտմութեամբ եւ ընդ աղպաշխարութեամբ արկանեն որպէս եւ զայլ եւս հինգ աւուրդն զանցեալ. ոչ տան թոյլ զդրէշականն ի նոսոս կատարել զզատարգ» (13)։ Սուրբ հայրապետը պատակապէս կոռուցաւ այզպիսի պահուղաց զէմ, պահանձնելով պատուել այդ աւուրց մարտիրոսաց եւ յարուրեամ յիշատակները (16), մինչեւ անդամ պատութիւն այլ տալով յէ ծգլովին Դուռնայ «պահելոյ եւ լուժանելոյ» այդ օրերն ըստ աւանդութեան եկեղեցւոյ» (25), զոր դանեմք ն եւ է զարուց մէջ այլ. (ո. Սահակ. — Գր. արշարունի)։



\* Բ. զարւուն սմանք վեղեանելով՝ այդ օրերն պատասնորդական եւ առաջաւրաց պահը — պահ ի շաբաթէ եւ կիրակէն։